Իսթանպոլ իշին սէնէվի
գրամէթի 8 մէճիտ.
6 այլազ 4 »
3 այլազ 2 »

Թաշրալարի իշին բոսթան
իւճրէթի պիզէ օլարագ,
Սէնէվի գըյ. 10 մէճիտ.
6 այլազ 5 »
3 այլազ 2 1/2.

Ելտէն Նիւսխէմիզ սաթըրը իքի էլի բարալըգ գայիմէյէ։

Մասիսի Էջերից

ՄԻԱՆԱՏԻ ԷՐՋԻԵԱՍ

1878 ՀՈԿՏԵՄԲԵՐ 17 | ԱԼԱՖՐԱՆԿԱ ՀՈԿՏԵՄԲԵՐ 29

ՍԱԼԸ

Իրանաթը ամէն սաթրը 1 ղրուշ է։ Ֆրանսիայ 3, Գերմանիայ 2, Ամերիկայ մէջ տարեկան 5 ֆրանկ։ Գրասենեակը Գալատիայ Եկեղեցիներ։ Մէջթուպ մը սաթրէ, Գալատիայ Եկեղեցիներ։ Գրասենեակ բացուելու վագը Ն. 41 Իրմիք խանը։ Կարապետ Ց. Փանոսեան իսմինէ իրսալ իտիլէճէք տեր։

ՀԱՎԱՏԻՍԱԹ ԹԷԼԷԿՐԱՖԻՑ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Բարիս, 28 հոկտ.

Աեան վէ մէպուսան մէճլիսլէրի պու կիւն թէճէմմիւլ իյլէտիլէր։ Իչպու պիրինճի իճթիմա էհէմմիեէթսիզ իտի։ Աեան մէճլիսի բէնչէնիսի վէ մէպուսան մէճլիսի բաղար իրթէսի կիւնիւ թէճէմմիւլ իտէճէք տիր։

Նիւ-Եորգ, 28 հոկտ.

Էմիրեէթ սանսըզընտան իքի միլեոն տոլար չալընը։

Վիէննա, 28 հոկտ.

Կազէթ տը Վիէն զազէթասը քէսպի ազամէթ իյլէմէքտէ օլան Գուլզարլարըն իսեանընտան պահս իթտիի սրրատա, վազըսի մէգքիւրէնին, Եվրօբաեա այիտ պիր մէսէլէ մէյտանա չըզ արմազտա օլտուգլարընը իգրար իտիեօր։

Իսմայիլ, 27 հոկտ.

Պէսարասիանընն թասարրուֆունու պիլտիրէն Ռուսիա հէրքիմէթինին պէեաննամէսի 1879 սէնէսի յունվար այընա գառար էհալինին հէր կէօնա վիրիլմէն մուսաֆ ղալաղընը իլան իտիլեօր։

Լօնտրա, 28 հոկտ.

Մօրնինկ Բոսթ զազէթասընն Պէրլինտէն ալարագ տէրճ իյլէտիկի պիր Թէլէկրաֆա կէօրէ, Եունան հիքիմէթի իլէ տէվլէթի Ամիեէ պէյինտէ գուհուր իտէն միւշքիլաթ իզէրինէ, Ամանեանընն Աթինա սէֆիրի Մ. տը Բառովիչ մահէլը մէմուրիեէթինէ ավտէթ իթմէքտէ տիր։ Մէգքիւր թէլէկրաֆնամէտէ մէվսուգէն պէեան օյունտուզունա կէօրէ, Սրմանեա հիքիմէթի, Եունանիստանընն մէթալիսինի իլթիզամ իտիլեօր իմիշ։

[illegible] Շուվալօֆ իսարիհիեէ Նէզարէթինէ պիւյիք պիր մէմուրիեէթէ կէչիրիլմէք, վէ բրէնս Օռլօֆ տա, միւսարիլէյին եէրինէ Լօնտրա սէֆիրէթինէ նասպ ու թայեին գելընամագ իմիշ։

ՏԱԼԻԼԻՑԷ ՎԷ ԽԱՐԻՃԻՑԷ

ԹԷՎՃԻՀԱԹ

Հօրան սանճաղը միւթասարրֆիրը, Աւրիեէ վիլայէթի մէճլիսի իսարէսի ազասընտան Օսման պէյ։

Նէզարէթի ճէլիլէյի իսարիհիեէ տասվի քիթաբէթինէ պու քէրրէ թէչքիլ օյունան թահրիրաթ գալէմի միւտիրիկի Եուսուֆ Նիր պէյ էֆէնտիեէ։

Նինէ տայիրէյի մէգքիւրէտ թէչքիլ օյունան իճրա օտասը միւտիրլիկ, քիթաբէթի մէմուրիյնի միւթէհայիզանընտան Վասֆի պէյ էֆէնտիեէ։

Մէգքիւր թահրիրաթ գալէմի միւմէյիզլիկի, բասարբրթ օտասը մէմուրլարընտան Սալիմ պէյեէ թէվճիհ պույրուլմուշ տուր։

ՐԷՍՄԻ

Պիր վազըթտան սէրու տէվլէթի Ալիեէնին տիւշար օյտուղու ղավայիի մալիսէ սպէտիյէ, ումուրը մալիեէի պիր գաթտանա մուխթաթա օյտուղունտան, պուլունուն խալահը չարէսինէ պագըրմաք, վէ գայէյի հարպիեէնին իսթիլզամ իթմէք օյտուղու մէսարիֆի ապիէյի Ֆէյզուլլատէնին թէսվիեէսի, վէ վարիսաթ վէ մէսարիֆաթը տարիեէնին հուսուսի մուվաղղէնէսի էսպապ վէ թէսասիրինին իսթիհսալը, վէ տաբեեունու խարիճիեէսինին Ֆայիզ վէ բէսէչ մալի իշին, նէ մըգտար չէյ վիրիլէպիլմէք զապիլ օյաճաղընընն թայեինի, վէ թագլիի մէսարիֆաթ իլէ թէչեիտի վարիտաթը տէվլէթին վէ ումուրը մալիեէ միւթաալիգ խուսուսաթը սայիրլէրինին միւդաքէրէսի զըմնընտա, պու քէրրէ պիր գոճիսիսօնու մախսուս թէչքէրինէ, վէ պու գոճիսիսօնուն բիեասէթինէ, պու մագուլէ մէսայիլի մալիեէ վէ միլքիէեէ վուգուֆի վէ մայիւմաթը քեամիլէսի օլան աեանը քիրաանտան տէվլէթլու Թայրէտտին բէյ հազրէթլէրինին, վէ ազալընընա տասվի Ֆրանսա վէ Ինկիլթէրրա տէվլէթլէրինտէն իսթէնիլմիշ օլան իքի զաթ իլէ, պանդը Օսմանի տիրլիքթօրու Մ. Ֆրաթէր, վէ Գրէտի Լէօնէ պանդասը միւտիրի Մ. Մէրսիեէ, վէ մէճլիսի մէպուսան բէյլիսի սապզը սաատէթլու Հասան Ֆէհմի էֆէնտի, վէ սապզգ թահսիլաթ միւտիրի սաատէթլու Թէվֆիգ էֆէնտի հազրէթլէրի, վէ Խիւսաավէրտիզատէ Օհաննէս էֆէնտի վէ Գասթրո պէյին, իճրայի մէմուրիյէթլէրինէ, իրատէյի սէնիյէյի հազրէթի Շէհինշահի միւթասարրֆ պույրուլարագ, Ֆրանսա վէ Ինկիլթէրրա, տան կէլէճէք զաթլար, հէնուզ վիրուտ իթմէմիշ օյտուղլարընտան, չիմտիլիք բէյիսի միւշարիէյհ հազրէթլէրիյէ ազայի միւմարիլէյհիմին, հուզուրու հիմաեունու ճէնապը Միւլիքեանէտէ մէմուրիյէթլէրի իճրա պույրուրմուշ, վէ գոմիսիոնուն ճիւմա վէ բազարտան մաատա, տայիրէյի մախսուսէսինտէ հէր կիւն իճթիմալէրի մուգարրէր պուլունմուշ օրմազլէ, վէ գոմիսիոնու մէգքիւրուն պու սուրէթլէ թէչքիլի, միւճէրրէտ բուհու ճիսմի տէվլէթ օյան ումուրու մալիեէնին իսլահ վէ թանզիմի, վէ խարիճէն վէ տասիլէն իթիազարը մալիմիզին լաեըզ օյտուղու մէրէճլեէ իյասալը, միւրատը խայրէթի միւթասարրֆ օլուսա, պու տասվի մէլինիյմէթի պիմիննէթ էֆէնտիմիզին, խալահ ահվալի միք ու միլլէթ, վէ թէրֆիյի չանը ասվէթի էմրինտէ հէմիշէ մէշհուտ պասիրէյի իքթիսար վէ իսլահիհաճ օյան մէսասի վէ հիմէմաթը սէնիյէյի Շահանէլէրի ճիւմլէյի ճէլիլէսինտէն օրմազլէ, իլանը քէյֆիեէթէ իսթիտար գելընը։

* * *

(Շէհիր Էմանէրինդէն)

Աթթուն իլէ գայիմ պէյինտէքի օյան ֆարգընն պու կիւն իչ եիզ գելդա գազան ճէմիյէթի հազրը օյտուղու հալտէ։ մէճլիսի էմանէթէճ թաեթուլան հիսապա կէօրէ, չիմտիլիք էթմէյին պէհէր գելյէսինտէն օնար բարա թէնզիմէթ, էթմէքճի տիքքեանլարընա թասլա իտիլէն նանը ադիզին պէհէր գելյէսինէն, մահը հալի բուսինէն օն եէրինճի սալը կիւնիւնտէն իթիպարէն, ա թը պուչուգ զուրուչա, վէ սիմիթճի էթմէյինին տասվի ալթը զուրուչ օն բարաեա ֆիրուխթու գարարլաշմըրըլմըշ օրմազլէ, իլանը քէյֆիեէթէ իսթիտար օյունուր։

Շիպգաա։ Ռուսիալըլարա էսիր տիւշիսի, պու քէրրէ ավտէթ իտէն միրիլիմա Օսման բաշա, Ֆեաղըտխանէ ճիհէթի զոմանտանլըղընա, վէ Հաֆի Ալի բաշա տանի Տավուտ բաշա ճիհէթի գոմանտանլըղընա թայեին պույրուրմուշլար տը։

—Ռուսիալըլարըն Զորլուտա վէ ճիվարընտա Իսլամ խանէլէրինի երգ արագ, քէրկսիթէլէրինի եագմըշ օյտուղլարը, վէ Միւսիսմանլարըն ազ արաթընտան Զորլու վէ ճիվարընտա նիշան գարմատը, վէ Լիւլ Պուրկաս գայմագամ ղալա նայիպինին Մուրատը ըսթասիոնընտան իլէրու

—Ասաքիրի միլ՛ետէն վէ թէպասյէ Միւսլիմէտէն վէ զայրի Միւսլիմէտէն օլուպ, եավէրանը հազրէթի Բատիշահի սիլքինէ իսխալ պույրուլան Ղալիպ պէյ, Բէնան պէյ, Իլիաս էֆէնտի, Կէօչէ օղլու Գրիգոր էֆէնտի, Արիսթարքի պէյ, Բանճիրլա էֆէնտի, Ֆահրէտտին պէյ, Էոկար պէյ Տիւզ, Սալոմոն էֆէնտի, վէ Վլասթօ էֆէնտի կէչէն ճումա կիւնիւ, սէլամլըգ ըէսմի ալինմէյնսոնրա, հուզուրը հազրէթի Բատիշահիեէ ճէլպ պույրուլարագ, քէնտիլէրի վէ չավուշլարը, արզուլարընա կէօրէ, պիր գըսմը նիշան, վէ սայրլէրի թէրքիյի բիթպէ իլէ թալթիֆ գըլընմըշլար տըր։

—Բիվանէթէ կէօրէ, չէրկէֆասարը օլան իրատէյի սէնէյյէեէ մէպնի, Գօզանլը Ահմէտ բաշա իլէ իչ պիրատէրլէրի, ճումաա իրթէսի կիճէսի սաաթ տէօրթ բատտէյլէրինտէ, մապէյնի հիւմաեունա կիթմիշլէր իսէ տէ, վագըթ կէճ օլաուզունտան, օ կիճէ միսաֆիրէթէն Մալթաքէօշկիւնտէ գալմըշլար տըր։

—Մէչհուր սարիգլէրտէն օլուպ, բէք չօգ խանէլէրի կըզան թագըմտան Ասիթանէլի Զարֆա Էֆէնտի, Ճանիք թարիդէյլէ Պաղտատա, վէ էրզրումլու օլուպ, էշխասը մուզիրրէտէն վէ մէթրուտ թագըմընտան Մուսթաֆա նամ շախս, թարիգի մէզքիւրլէ Տիսրոլիքիրէ, վէ պու գապիլէտէն Թոբ գաբուլու Վասիլ Տիարպէքիրէ, վէ Գազայի էրպաատա սէրսէրի օլարագ թութուրմուշ օլան Գըրդ-Քիլիսէ միւհաֆիրլէրինտէն Մէհէմմէտ տախի շիւսկէնի թագըմընտան օլտուղու հալտէ, Տէրիսաատէթտէ քիմսէսի տէ պուլունմաեըպ, պագասըտա զայրի ճայիզ իտուկինտէն, թարիգի մէզքիւրլէ Սիվասա կէօնտէրիլմիշ տիր։

—Թայմս զազէթասընընն սահիպի օլուպ բարլամէնթօեա ազա պուլունան միւսիւ Վալթէր կէչէնտէ պիր նութգ իրատ իտէրէք պունտա չէօյլէ սէօյլէմիշ՝ տիր։

Ռուսիա հիւքիւմէթի, չարգ մէսէլէսինի իսթէտիյի թարզտա հալլ իթմէնին վագթի կէլմիշ, վէ Ինկիլթէրրա հիւքիւմէթի, Ռուսիանընն պու պապտէ իսթէտիյինի եարմասընա միւսաապուրըմ իդրար իթմէեէ քի տէվլէթի Ալիեէ, Ռուսիանընն հիսապլարընը հազրը չէղարմադ իւզրէ հէր շէյի իճրա իթմիշ իտի, չէօյլէ քի ֆէնա իտարէսի վէ իթթիխաղ իյլէտիյի մէսլէքը բօլիթիզըեէսի օ եօլտա իտի քի Ինկիլթէրրա հիւքիւմէթի, Գըրըմ մուհարէպէսի զէմանընտա նէ սուրէթլէ հարէքէթ իթտի իսէ պու տէֆա տա օ եօլտա հարէքէթ իտէմէզ իտի։ Օսմանլըլարընը էսքի բատիշահլըզընընն տիւշմէսի արթըգ վագըթ իշի տիր, պունուն էօնիւնիւ հիչ պիր շէյ ալամադ. պունունլա պէրաբէր, Ինկիլթէրրա հիւքիւմէթի, Ռուսլարընն, Թիւրքէրին եէրինէ կէչմէսինէ միւսաատէ իթմէմէեէ գարար վիրմիշ տիր։

—Պրուսատան հոկտեմբեր 23 թարիխի իլէ Մէսէնճրա եազըեօրլար.

Աճէմլեր քէօրրիւսիւնտէքի տէյիրմէնտէ վուգու պուլան հայտուտլուղու մուխթասարէն թարաֆընրդա իշար իթմիշ իտիմ։ Իշթէ պու տէֆա տախի պունուն թաֆսիլաթընը պէրվէճհի զիյր պէեան իտէրիմ, շէօյլէ քի, Ալպէրթ Քիւբէր (Ալմանեալը) իլէ Քիւնց (Ֆրանսա թէպարեէթինէ գապուլ իթմիշ վէ պիր Ալմանեալը զըզ իլէ էվլէնմիշ պիր Զուէյցերէլի տիր) օրթագլըզլա մէզքիւր տէյիրմէնի իշլէթիրլէր իտի։ Եանլարընտա իւչնէֆէր իսլամ ուշագլարը օլուպ, պունլարա, քիմ օլտուզունու սէրյլէմէտիքճէ, կիճէլէեին քիմէսնէեէ գաբու աչմամալարընը թէնպիհ իթմիշլէր իտի։ Կէչէն ճումաա իրթէսի կիւնիւ ադշամ սաաթ օն սուլարընտա, եիւզլերինէ սուրէթ կէչիրմիշ օլան իւչ էշխաս, տէյիրմէնին գաբուսունու չալարլար. խըտմէթքեարլարտան պիրի կէլէնլերէ քիմսինիզ տէյի սորուպ սիւալ իթմէքսիզին գաբուեու աչար, վէ պունլար իչերի կիրէր կիրմէզ, մերգում խըտմէթքեարը եէրէ եատթըրարագ էլ վէ աեագլարընը պաղլարլար։

Պու սըրատա տիկէր ինքի խըտմէթքեարլար մէյտանա չըգմազլար, պունլար պիրի ուեումագտա օլտուզունու, վէտիկէրի գօրգուսընտան մաքինանընն արգասընտա կիզլենմիշ պուլունտուզունու պէեան իտիեօրլար։ Խըրսըզլար տոզրու Մ. Քիւբրէրին օտասընա կիտէրլէր. միւմաիլէյհ օ սըրատա օեումագտա իտի. խըրսըզլար միւմաիլէյհի պէշ եէրինտէն պըշագլա ճէրհ իթտիքտէն սոնրա, բարա իտէր հէր նէ քի տա-

պաշլարլար։ Պու սըրատա միւսիւ Քիւնց իլէ զէվճէսի, եանտաքի օտատա ուեումագտա օլտուզլարը հալտէ պիրտէն պիրե ուեանարագ, գաբուտան ֆըրլանարագ չէրիգլէրինին եարտըմընա գօշմագ իսթէրլէր իսէ տէ, հայտուտլար, պունլարը թիւֆէնք գունտաղը իլէ օտատան իչերի աթարլար. Քիւնց իլէ զէվճէսի օտանընն գաբուսունու քիլիտլէեէրէք, մէզգուրէ, սոգաղա նաղըր օլան բէնճիրէտէն «ճանգուրթարան եօգ մը» տէյի պաղրըշը, վէ պունուն իւզէրինէ հայտուտլար գօրգարագ ալըպ եիւրիյիւ վէրիրլէր։

Շու սահիհ տիր քի տէյիրմէնին խըտմէթքեարընը, հայտուտլարընա չէրէք իտիլէր։ Իսպաթը իսէ, խըտմէթքեարլարընն, խըրսըզլարը իչերիեէ ալմալարը մատտէսի օլուպ, տիկէր պիր իսպաթտա շու տուր քի, խըրսըզլար ճումա իրթէսի կիւնիւ կէլիպ, տօղրու Մ. Քիւբրէրին օտասընա կիտէրլէր. միւմաիլէյհ հէր ճումա իրթէսի կիւնլէրի թահսիլէ չըղըպ բարա թօրլար իտի։ Թէսատիւֆ պու եա, օ կիւնիւ ասլա բարա թահսիլ իթմէմիշ իտի, պու սէպէպտէն խըրսըզլար Հադչէ օլարագ անճագ տէօրթ ատէտ լիրայի Օսմանի ալապիմիշլէր տիր։ Պիչարէ միւսիւ Քիւբրէրին եարէլէրինտէն պիրինի աղըրճա օլտուզունտան, էօմրիւ թէհլիքէտէ տիր տէյի գօրգուլուեօր։ Հիւքիւմէթը մահէլլիեէ, հայտուտլարը պուլմագ իչին հէնուզ պէօյիւք պիր իշ կէօրմէտի։ Ալմանեա գօնսօլթօսու, վալի նէզտինտէ թէշէպպիւսաթ իճրա էյլէտի, Ֆրանսա գօնսօլօսունուն տախի այնի թէշէպպիւսաթտա պուլունաճաղը զանն օլունուեօր։

—Պուլղարիսթանտա Ռուսիա թարաֆընտան վալիյի մուվագգաթ պուլունան բրէնս Տօնտուգ օֆ Քօրսագ պու տէֆա Ֆիլիպէտէն Սօֆիաեա ազիմէթ իթտիյի սըրատա, շէհրը մէզքիւր հիւքիւմէթ գօնաղընտա հիւքիւմէթը մահէլլիեէսի մէմուրիյնի հուզուրունտա աթիտէքի տրգգաթա շաեան նութգու իրատ իթմիշ տիր.

Միւսիւլէր,

Պուլղարիսթանընն միւսթագիլ բըլէնսլիկինին թանըմմա իչին Սօֆիաեա ազիմէթ իտէճէք իսէմ տէ, շէվքէթլու էֆէնտիմ թարաֆընտան օլունան թէշէպպիւսաթը խայրիէնին իքմալի իչին պանա իթտիկինիզ մուավենէթ վէ

~~[illegible]~~

պէեի թէրք իթմէք իսթէմէմ։

Պու մուավենէթինիզ սանէսինտէ—թէրթիպ իթտիկիմ միւքէմմէլ ասքէրտէն սարֆը նազար—Ռումէլիեէ տախի, Շըմալի Պուլղարիսթանը իտարէ իտէճէք ուսուլէ միւշապիհ պիր ուսուլ իտխալ իթտիմ։ Պու իտարէ միւշապէհէթինի, Ռումէլինին իսթիգլալի իչին բէք մուհիմմ պիր պաղ տատ իտէրիմ։

Վաղ օլունան վէ օլունմադ իւզրէ պուլունան գավանին ունիզամաթը պաշա չըգարմագ իչին քէնտի նէզարէթիմ ճահթընտա օլարագ, պիւթիւն Ռումէլիին իտարէսինի, պիր ումումի կուվէրնէօրէ հէվալէ իթմէեէ գարար վիրդիմ։ Վէ պու մէսնէտիչէն, ժէնէրալ Սթօլիբինի մինասիպ պուլտում։ Պու զաթ Ֆ՝ելիպէտէ պէնտէն էվվէլ կէօսթէրտիյիզայրէթ, վէ տիրայէթ հասէպի իլէ ճիւմիլենիզին հիւանի թէվէճճիւհինի գազանմըշ օլուպ, ճիւմիլենիզտէ միւմաիլէյհի թանըրսընը, պինանէն ալէյհ, քէնտիսինին թայեինի, պու վազիֆէնին իճրասը իչին պիր թէէմինաթ տըր։

Եազընտա պուրատա, Շարգի Ռումէլինի, գօնկրէնին գարարընա թէվֆիգան թանզիմէ մէմուր օլան Էվրոբա գօմիսիօնու կէլէճէք տիր, պու գօմիսիօնուն վազիֆէսի, թարաֆընընդան թէրթիպ օլունուպ, մէմլէքէթին իհթիեաճաթընա վէ էհալինին արզուսունա մընթազըդ օլան իտարէ սաեէսինտէ կէրէյի կիպի գօլայանաճաղընա ինանմագ արզուս ունտաեըմ։

Պէրլին մուահէտէսինէ թէվֆիգան միւխթէլիթ գօմիսիօնուն վազիֆէսի, մալիէեէ միւթաալիգ ումուրտան մաատտա, իտարէեէ գարըշմաեըպ, Ռումէլինին խթիգլալէքի իտարէսի իչին պիր լայիհա թանզիմ իթմէքտէն իպարէթ տիր, պու գօմիսիօնուն իտարէեէ թաալիւքի օլմատըղընտան, իտարէ եինէ պիզիմ էլիմիզտէ գալաճագ ուրը։

Միւշէվվէշ պիր հալտէ պուլունան խթիգլալինիզտէն ուօլաեը գօրգու վէ շիւպհէլէրէ զահիպ օլմանընը հադգ վիրիրիմ, լաքին սիզէ ատֆաթլէ սէօյլէտիկիմ շու սէօզիւ թէքրար իլէ իգթիֆա իտէրիմ. «զէման վէ ֆըրսաթ, սիզին հալինիզէ բէք չօգ թէպէտտիւլաթ կէթիրէպիլիր, չունքի վուգուաթըն ճէրէեանընդյա իշլէրին գուվվէթի, չօգ տէֆա թէտապիրի պէշէրիեէտէն բիկէպթ եւ ԼԷՕՄԷԵԷ ՄԻՍՈԹԷՏԷ օ

Պինանէն ալէյհ, հարէքէթ իտէճէկիմ պու տագիգատ տախի սիզէ պու ըէճաեը թէքրար իլէ, հէր շէյի զէման վէ վուգուաթտան պէքլէմէնիզի վէ մուգատտէս մագսէտինիզին հասուլինի, վագըթսըզ վէ թէտապիրսիզ թէշէպպիւսաթ վէ նիւմայիշլէրլէ թէհլիքէեէ զօյմամանընը իխթար իտէրիմ։ Նիզամ ու մէշրուրիեէթ իւզրէ հարէքէթ իտէրսէնիզ, արզու վէ եէմէլէրինիզ միւսթահագգ օլտուղլարը տըգգաթը ճէլպ իտէճէքլէր տիր։

Սիզէ վէտա իթմէմ, չունքի վագըթ վագըթ կէլիպ, սիզի կէօրմէք,

ԶԻՆԿԵԱՆԷ ԳԸԶԸ

)(7)(

3

ԳԸՐՄԸԶԸ ՍԷԹՐԻԼԻ ԱՏԷՄ

Պատէհու պիր գաչ յիչի պաղէ գաբուսունու աչտայար, վէ միրուլայ Բամիրէզի գօվալաեըպ թութմագ, վէ եա հիւանի բիզասը իլէ վէ եախօտ ճէպրէն կէթիրմէք իւզրէ, սօգաղա պագ ատըլար։ Լաքին պու էսնատ սօղաղ գարանըզգ օլուպ, քիմսէ եօգ իսի, վէ չիւպհէսիպ ֆիրարլի մէրգում, Գաիեա տը լ'Օպիսթօ նամ սօղ ապամուվասըլէի իլլէմիշ օլտուզունտան, մէրգումու թաագիսլ իթմէք էֆքեարընտան սարֆը նազար զէրընտա։

4

ԳԱՐՄԷՆ ՎԷ ՄՕՐԱԼԷՍ

Մալիսմիսիզ օլտուզու իւզրէ, Գարմէն նամ էնկի գըզը, Մէքսիգալընընն գըլըճընը դընընտան չըգարըպ, Ֆրանսըզը վէ անընն քիչի՛ք գըլըճընը էքի բարչա իտէճէք կիպի կէօրիւնտիւկիւ էնտամ, պումարնանէյի թէրը իթմիշ, վէ թէք կէօզ միւզիզամը տախի հէման օլ վագըթ մէրգումէնին արգասընտան կիթմիշ իտի։

Իչպու միզիդամը, կէնճ զըզը, պաչէ գաբուսու գաբչըրընտա վագը պիր քիւչիք սօղագ ատրանինանէ պուլտուզունտա, մէզպուրէ, կէյնիրէ օլտուզու իլլէմէլի պէեազ վէ կիզէյ ֆիսթանընը ասլա գայտ վէ ֆիթուր իթմէեէրէք, եէչիլիք իւզէրինտէ օթուրմուշ, տիրսէքլէրինի տիզէրի իւզրինէ տաեամէշ, վէ պաչընը տախի քիչիճէք նէլերի իչինէ ալմըշ իտի։

Թէք կէօզ, կէօրիւնիր քի հէնուզ պիր կէօզիւ գարարթըյա ալըշմըշ օլմատըզընտան, դըզընն եանընտան կէչտիկինտէ, մէզպուրէյի կէօրմէտի, ֆագաթ մէզպուրէ, մէրգումու կէօրմէքէ չըզարը։

—Նէ՞ օ Գարմէն, օրատա նէ՞ եարբեօրսուն, ատկեու սիւալ իթտի թէք կէօզ։

—Ֆիւչիւնիւեօրում։

—Նէյի՞։

—Նէ տիւչիւնտիկիւմիւ անլա՞եամաեօր մուսուն։

—Խա՛եըր . . . եօղսա պու աղշամ գաբանընընմըզ ճէսիմ մէպպաղը՞ մը տիւչիւնէեօրսուն։

—Խա՛եըր, օ տէյիր։

—Նէ՞մէ լաղըմ, նէ օլուր խէ օլսուն ... պիր զատընընն միւսանպասը նէ՞ տէրէճէ նէ զատար կիթտիկինի անլաեամիշէն, չիւպ-

հէսիպ պէնատէն զիկատ պէքի օլմուշ օլո՛ր։

—Գա՛բատըմ, պէնիմ տիւչիւնտիկիւմ, ատն պէնի աչաճա թէքրք իթտիկին հալտէ, պիրաբ պէնի ճէսուրանէ միւ ռաֆատա իտէն տէվիդանը իւզէրինէ տիր։

—Հազրդաթէն ալն պիր ահնագաբն, վէ օ աէրիգանը տա պիր ալմանէ տիր։ Զիւնքի սէֆիլ պիր հէրիֆէ պիր պուսէֆիք վիրմէմէք իչին, եիւզ ատէտ բիտաթրաեը ըէատ իթմէքքք, ահմագլըգ տըր, վէ պէն սէնին պու գազահաթընը գօլայճա աֆվ իտէմէմ . . . Հէյե օ Ֆրանսըզա կէլինճէ, մէրգում տաախի հէմմիկիթ սիզ պիր մատէյի, ազըրսըզճա թատահուլաս գըեամ իթմիշ տիր, չիւնքի օ իչոչ սէնճէ հիչ պիր կէօնա մուխատարա եօգ իտի . . . Ֆագաթ մատատ քի օ ատէմ տանա իչ օնս վիրուր, պէնատ քէնտիսինէ պիր կէօնա Ֆէնալըգ օլմասընը արզու իթմէմ։

—Մօրա՛լս, պիլիրսին քի, չու էսնատ սէնինկի գօնուչատուղում հալտէ, պէնիմ ալնը գանը պէնիմ իչին ագըեօր։

—Լիմին օլ, գըզգարտաչ, միրալայ Բամիրէզ գօրգուլաճագ ատէմ տէյիլ տիր։

—Ինտիսինի թա՞նըրմըսընը։

—Հավանատա անը թանըմսեան ատէմ եօգ տուր։ Մէրգում պէյ՛ք պիւյիք սէյլէր վէ ասլսլ քէսէր իսէ տէ, հազրգամը հալտէ թալեան կիսի գօրդագ տըր։

—Էֆ՞ն միսին։

—Ֆեամիլն էմ՞նիմ։ Հաթթա պիգիմ իչ ատէտ օնսումուզու պիր մարավէտիսէ(*) գարը պահնա գօրում քի, չու էսնատէ միրալայ, Ֆրանսըզը գաբըրընտա տի՛րէմէքատ տիր . . . Նիմոի էյին օլտո՞ւն մու։

—Պիր ապ։

—Էյլէ իսէ պուրատա ատրանագ պիր իրիմիզ գարմատը, հայտէ կիսէլիմ։

—Սէն իսթէրսէն կիթ, պէն պուրատա զաճաղըմ։

—Յոդագտա՞ մը։

—Էվվէթ, սօղագտա։

—Սէն ագլընը գաչըրըե՞օրմուսուն, Գարմէն։

—Զա՛ն իթմէմ։

—Ֆագաթ նէ՞ եարմագ խսթէեօրսուն։

—Ֆրանսըզը սէկքէսմէք իսթէեօրում։

—Ա՜հ, տիվանէ գըզ, ա՜հ . . . լաքին նէ՞ նիեէյթէ սէկքէսէճքսին, եօղսա քէնտիսի իլէ գօնուշմա՞գ մը էֆքեարընտասընն։

—Ապա։

—Էօյլէ իսէ, պէնատ սէնին պուրատա տուրմագ ըզըգընը սէպէսինի տսրա անլա՞եամաեօրում։

—Պու պապտէ իքի սէպէպիմ վար տըր, պիրինճիսի, մէրգում ատլիգանընընն մէզքիր զումարիանէտէն սաղ վէ սէլիմ ջըզ-

---

(*) Պիր պուչուգ սանթիմ գըյմէթինատ Իրանէա ազչէսի տիր։

վէ ինաեէթի պարի իւէ, գուրթ սրբոբ ցար հաղրէթլէրինին մէգասիոբ ալեսինէ թէվիիքէն հիւսնիւ նէթիճէեէ վասլ օլաճաղընը մէմուլ իթտիկիմ թէշէպլուսաթըմզընը սուրէթը թէրագզըսընը անլամագ նիեէթինտէյիմ։

—Զաթը հաղրէ՞ը փատիշահի, շահզատէլիքլէրի էսնասընտա էմմիյի միւհթէրէմլէրի ճէննէթմէքեան Սուլթան Ապտիւլ Ազիզ խան իւէ պիրլիքտէ, 84 սէնէյի հիճրիէսի էվայիլինտէ սէրկիյի ումումիյի բուէթ զրմնընտա բարիւէ ազիմէթը հիւմաեունլարընտա Ֆրանսա իմբէրաթօրու միւթէվէֆա իւշիւնճիւ Նարօլէօն Պարաֆընտան, միւթէվէֆայի միւշարիւէյհ հաղրէթլերի իւէ շահզատէկեան հազարաթընը մաեէթլէրինէ բիաեէթը մախսուսէ օլմագ իւզրէ եավէր իթա գելընտըզը միսիլու, զաթը հաղրէթը փատիշահինին մաեէթը հիւմաեունլարընա, էրքեանը հարպ զապիթանընտան միսիւ Տիտէսի եավէրը հարպ սրֆաթըյա մէմուր օլմուշ իտի։

Զապիթը միւմայիւէյհ, իքամէթը վագբասընտա գաթը հաղրէթը փատիշահիւէրինի մէմուն պբրագմըշ օլմագ կէրէք տիր քի, պու քէրրէ Ֆրանսա սէֆիրի միսիւ Ֆուրնիէեէ, մուվազգաթէն Բարիսէ ազիմէթինտէ, զապիթը միւմայիւէյհի, Ֆրանսա հարպիյէ նէզարէթինտէն պիթթահգիդ, էկէր պէրհաեաթ իսէ Տէրսաատէթէ իքամ զելընմասը խուսբընտա տ'ուրիղը հիմմէթ իթմէմէսի թէպլիղ վէ զապիթտէն խոշնուտիյի միւլիւքեանէլէրի պու սուրէթլէ պէեան պույրուլմուշ տուր։ Օէֆիրը միւշարիւէյհ տախի ազիմէթինի միւթէազբպ հարպիեէ վէքեալէթինէ պէեաղը հալ իւէ զապիթը միւմայիւէյհէ պիլտիրիպ, վէրիւէն բուխսաթ իւզէրինէ կէչէն ճումաա իրթէսի կիւնին Ֆրանսա բոսթա վաբորու իւէ Ֆ[illegible] կէլմիշ, վէ Տօլմա–պաղչէ սահիլսէրայը [illegible] մահունլարընտա մէրգումա պիր տայրէ թախսի[illegible] [illegible]ելընմըշ տուր։

—Պէյօղլունտա Ինկիլթէրրա սէֆարէթի ճիվարընտա պիր լօղանթատա իզամէթ իտէն Ալմանեալը պիր թապիպ, պիր էքի կիւն գատար միւշթէրիւէրի վէ ռօսթլարը սիւալ իթմիշլէր իսէ տէ, կէօրիւմէտիյի ճէվապընը արմըշլար։ Վէ Նիհաեէթ մէրագ օլուսուպ, ճումա իրթէսի կիւնիւ զապբթա մարիֆէթիյլէ օտասընը գարուսու գէրրելարագ, մէրգումա եաթագ եազէրինտէ պուլունուպ, թապանճա իւէ նէֆիսինէ սույի գատ իլէտիլիմ մուայէնէտէն անլաշըլմըշ, վէ ճէնանզէսի տէֆն իթտիրիլմիշ տիր։

—Եունան ասքէրինին 40 պին նէֆէրէ իպլաղ օլունաճաղընա մէպնի, էրիսաատէթտէ վէ մէմալիքը մահրուսէնին սայիր թարաֆլարընտա պուլունան Եունանիլէրտէն պազելարը մէմլէքէթլերինէ ավտէթ իթմիշլէր տիր։

—Իզմիր խէֆիեէ սէր մէմուրու Նուրի էֆէնտի ալաֆրանկա հոկտեմբերին 23 ինճի կիւնիւ Դօրինամ գահվէխանէտէ օթուրուրքէն, պիր շախսը մէճհուլ իշէրի կիրիպ, միւմայիլէյհի թապանճա իւէ վուրարագ քէնտիսի հէման ֆէվթ օլմուշ, վէ թէհարիեաթը լաղըմէ իճրա օլընմըշ իսէ տէ, գաթիլ հէնուզ տէրաէսթ օլունամամըշ տուր։

—Ավսթրիանըն Պօսնա վէ Հէրսէք իսթիլա օրտուսընը, դեկտեմբեր նիհաեէթինէ գատար մէսարիֆաթընը թէսվիեէսի իշին լաղըմ կէլէն նագտը թէտսրիք իթմէք իւզրէ Ավսթրիա հարպիեէ վէքեալէթի, պանքէր Բօշիտ իւէ սայիր պազը պէօյիւք պանքէրլէրտէն, մուվագգաթ պիր իսթիգրազ ագտինէ գարար վիրմիշ տիր։

—Լօնտրատան ալընան խապէրլէրէ կէօրէ, կէչէնտ Պաղատատան Տէրսաատէթէ կելիպ Բարիսէ ազիմէթ իլլեեէն Ուստ հիւքմատրը սապգ Իգպալ իւլ Տէվլէթ պու քէրէ Լօնտրաեա կիտիեօր։ Միւշարիւէյհնին օրտեա ազիմէթինտէն մագսէտ, գբրուլչատան, եէնէ վաթանընա ավտէթ իթմէսինի բէճա իշին իմիշ։ Միւշարիւէյհի, Ինկիլթէրրա տէվլէթի սույի զանն իւզէրինէ վաթանընտան սիւրկիւն իթմիշ օլտուղունտան, միւշարիւէյհ, քէնտիսինին բօյիթիգա իշէրինճէ Հինտ հիւքիւմէթինէ պիր կէօնա կիւճլիւք չըգտմաեաճաղընա քէֆալէթ օլարագ, նագտէն վարիեէթի օլան վէ 2 հարա պանդասընտա [illegible] 30 միլեոն Ա[illegible]ը կէօսթէրիեօր։

—Ավսթրիա տէվլէթի, Սրբպիսթասա պուլունան Պօսնա միւլթէճիլերինին վաթանլարընտա իատէսինի թալեպ իթմէսի իւզէրինէ, Սրբպ իմարէթի, պու միւլթէճիլերի, սուրէթը ճէպրիէտէ վաթանլարընտա ավտէթ մէճպուր իտիեօր։

—Ֆիլէմէնք զաղէթալարընը Աչինտէն ալարագ տէրճ իթտիքլէրի պիր թէլէկրաֆա նէզարէն, Աչին էհլը գբեամընը ըլ.յիսի խապիպ Ապտիւլ Բահման. շէհրը հալին 13ինճի կիւնիւ Ֆիլէմէնքլիէրե թէսլիմ օլմուշ տուր։

—Մէմլէքէթէյնին, մէյտանը հարպտա պուլունան ասքէրի, հոկտեմբերին 20սինտէ Պիւքրէշ կիրէրէք, պունլար էհալի թարաֆընտան բէք զիեատե թէվճճհիւլէ գապուլ օլունմուշլար տըր։

Մէճրուհլար վէ սագթալար էն էօնտէ պուլունուպ, պունլար քեամիլէն չիշէքլէրլէ թէզեին օլընմըշ տըր։

Բրէնս Շարլը, էրքանը հարպբյալա անլէրին արգասընտան կէլիպ, տախիլեէ նագրրը միւսիւ Բոզէթթի իւէ Պիւքրէշ շէհիր էմինի, շէհրին խարիճինտէ ինչա օլունան պիր ֆիւթուհաթ քէմէրի ալթընտա բրէնսի թէպրիք էյլէմիշլէր տիր։

Լն արգատան տախի, ասաքիրի Օսմանիեէ եէտինտէն ալընան ալթը սանճագ իւէ էլլիտէն զիեատե թօր կէօթիւրիւմիւշ տիր։

Բէսմտէ խայլի էճնէպի զապիթանը տախի հալը պուլունմուշ տուր։

—Լօնտրատան վարիտ օլուպ տիւնքի նիւսխէմիզտէ միւնտէրիճ պուլունան պիր թէլէկրաֆնամէ, Պուրկաս տաքի Ինկիլիզ գօնսօլոս վէքիլինին Բուս զապիթանը թարաֆընտան թահգիր վէ ճէրհ իտիլտիկինի իշար ի տիեօր։

Շէհրը մէզպուրտէն հոկտեմբեր 8 թարիխի իւէ ալընան պիր մէքթուպը մաէլինէ կէօրէ, պու թահգիր եալընը Ինկիլթէրրա գօնսօլոսընա միւնհասր օլմաեէպ, անտէն էվվէլ օրատատքի Եունան գօնսօլոս վէքիլի տախի պէօյիւք պիր հագարէթէ օղրամըշ տրը. շէօյլէ քի, հոկտեմբեր 18 ինտէ Բուսիա զապթասը, Եունան գօմսօլաթ օսունա [illegible] գօնսօլոս վէքիլի միսիւ Կոֆաս օրատա պուլունմատընը հալտէ, ֆամիլեասընա, պաղը Բուսիա զապիթանը իշին եաթաճագ եէր հազրրլամասընը էմր իթմիշլէր տիր։

Գօնսօլոս վէքիլի տախի տէրհալ օբաեա կէլմէքլէ, ուրէթը էմր օնա տախի թէէքիտ խտիլպ, միւմայիլէյհ, պու խանէնին, պիր շախսա տէյիլ, Եունան հիւքիւմէթինէ մէնսուպ պուլունտուղունու, վէ պինաէն ալէյհ, տէրուունինտէ ասքր իգամէ իտիլէմեէճէյինի պէեան իթմիշ իսէ տէ, զապբթա պաշ մէմուրու, պու իխթարա իթիպար իթմէեէրէք, կէրէք գօնսօլոս վէքիլինի, վէ կէրէք համիլէ պուլունան զէվճէսինի խանէտէն տիշարը չըգարմըշլար, վէ անլէր տախի քեաֆֆէյի էշեալարընը, վէ գօնսօլոսխանէնին էվրադընը պբրագարագ պաշգա պիր խանէտէ կիթմէեէ մէճպուր օլմուշլար տըր։

Միւմայիլէյհ միւսիւ Կոֆաս, պատէհու հիւքիւմէթը միլքիեէ մէմուրունա պիր բրօթէսթօնամէ կէոնտէրէք թարզիեէ իսթէմիշ, վէ 24 սաաթ զարֆընտա թարզիեէ վիրիլմէզ իսէ, պու մուամէլէյի նալանիգանընը ֆայիլի հագգընտա ատհա գաթի սուրէթտէ բրօթէսթօնա մէճպուր օլաճաղընը, վէ գօնսօլոսխանէտէ 50 պին ֆրանգլըդ էշեանընը մէսուլիեէթինի տախի օնուն իւզէրինէ պբրագաճաղընը պէեան իթմիշ իսէ տէ, թարզիեէ տէյիլ ճէվապ պիլէ վիրիլմէմիշ տիր։ Պունուն իւզէրինէ միւմայիլէյհ միւսիւ կոֆաս քէյֆիեէթի եունան գօնսօլոսխանէսինէ արզ իթմէք իւզրէ Տէրսաատէթէ միւթէվէճճիհէն օրատան հարէքէթ իլլէմիշ տիր։

Զ'բր օլունան մէքթուպտա, պու վազբանընն եալընբզ օրատադի եունանիլէրե տէյիլ պիլ ճիւմէ գօնսօլոսլարա սույի թէէսիր իթտիի, վէ վէքիլի միւմայիլէյհին, պու վազբատան էվվէլճէ եունանը միւսիւ Պարօյյի նամ քիմէնէնին էճզա խանէսինին գաբատարմասը մէսէլէսինէն տօլաեր պիր թահգիրե տահա օղրամըշ օլտուղու պէեան գբբնընբզատան սոնրա, եունան գօնսօլոսխանէսինին, լօգանթա հայինէ կիրմիշ, վէ Պուրկաստան կէչէն պիյիւք զապիթանընն, օրատա միսաֆիր իտիլմէքսէ պուլունմուշ օլտուղու, վէ զապբթա պաշ մէմուրունուն պու մուամէլէտէն տօլաեր ճէղա կէօրմէմէսի իւզէրինէ, ճէսարէթի պիր գաթ տահա արթընընը պէեան օլունուեօր։

—Պուլղարիսթան թահտէի հուտուա զօմիսիօնունուն իքինէ միւնգասմ օլաճաղը եաղըլմըշ իտի։

Թահիր բաշա Տօպրուճաեա, վէ միրալայ թէվֆիգ պէյ էտիրնէեէ ազիմէթ իտէճէք գբսմտա ըլասէթ իտէճէքլէր տիր։

—Ճէնուպ օրատուսու պաշ գօմանտանը ժէնէրալ Թօթլէպէն, եազբնտա Բէթրսպուրկտա վուգու պուլաճագ թալիմէրտէ հազբը պուլունմադ իւզրէ պիր գաշ կիւնէ գատար Բէթրբս-

---

տաղրնը կէօգէրիմէ կէօրմէք տիր։

—Էյ իքինճիսի։

—Իքինճիսի տէ արգասընտան կիտիպ, նէրսէ սթուրտուղունու անլամագ, վէ խսմինի էյրէնմէք տիր։

—Թօհա՞թ չէյ, սէնին նէնէ՞ լաղըմ։

Պու սէօզ իւզէրինէ, Գարմէն սիւբէթթ իթտի, վէ թէք կէօզ իսէ, քէլամա տէվամ պիրլէ,

—Եէզսա, սագբն մէրգումա հաղբընտա թէվճճիւհ հէսս իթմէնէսին, տէտի,

Կէնճ գբզ տա պուենա ճէվապէն,

—Էյ պու սէնին նէ՞նէ լաղըմ, տէտի։

—Պ.ն սէնին դարտաշընն տէյի՞լ մէյմ, վէ սէնի պիր թաղբմ տիվանէճէ հարաքեաթտան մէն իթմէկէ հաղգըմ եո՞գ մուտուր։

—Պէնիմ տիվանէճէ հարաքեաթտա պուլունմադ իսթէտիկիմ սանա քի՞մ տէեօր։

—Պանա էյլէ կէօրիւնէյեեօր . . .

—Սանա կէօրիւնէէն տօղրու տէյլ պիր. . . սէնին հուզուզունա կէլինճէ, սէն բէք էյի պիլիրսին քի, պէն սէնին հուզուզունու ասլա թանըմամ . . . Ֆիլ վաղը պէն սէնին զըզ գարընտաշընըմ, ֆագաթ սէն պիդիմ դարտաշ դըզ գարտաշ օլմամըզը, անճագ, պէնիմ բաղպարըմ վէ չարդըլարըմ իւէ գաշանտըզըմ բարաշարը քէնտի մալընն կիպի կիւզէլմէ, տէրճէպ իթմէք իշէն տէրխաթը իլլէմէքտէն . . . Պէնիգ սէն նէ՞ օլտրսուն . . . Վաղտա սէսին կիւզէլ տիր, հալ պու քի սէնի եաշատան սէսին տէյլ տիր։ Իսմի պիշարէ Մօրալէսիմ, սէն բէք էյի պիլիրսին քի, սէնանէն այրըլըշըմըզն ֆիրատը կիւնիւ, սէն, եա տիլէնճ քսին, վէ եախսա խըրսըզըդ իտէճէքսին։

Նիւսէհէպ պու սէօզլէրին բէտտի միամ քիւն օլմատընընտան, Մօրալէս պաշընը էյլեպ, ճէվապ վիրմէտի, վէ Գարմէն քէլամընա չու վէճճ իւէ տէվամ էյլէտի.

—Իմտի սէօյլէ խաեալի նուֆուզ իսթիմալ իթմէքտէն վազ կ'էշ, վէ չուրաեը ուենութմա քի, սէն պէնիպ օրամասընն, վէ պինաէն ալէյհ, սէն սանա էնթեռէյ տէտիկիմէ, պու սէօզիմէ իթաաթ իթմէքլիկին լաղըմ աբը։

—Բէք էյի, տէտի թէք կէօզ մըրըլտանարագ, վէ չէհրէտի թէրսլէնէրէք, մատամ քի պէնիմ թէճրիպէմ իւէ հարէքէթ իթմէք իսթէմէեօրսուն, պէկեկտիկէն կիպի հարէքէթ էթ . . . Տիմէք չիտտի սէն կէնճ Ֆրանսըզընն նէրսէ օթուրտուղունու պիլմէք իսթէեօրսուն։

—Էվվէթ։

—Բէք էյի, արգասընտան կիտէլիմ ամմա, Ֆիրինօ իշիտիրսէ, նէ՞ տէր։

—Հիչ պիր չէյ սիմէզ։

—Էյլէ՞ մի զանն իտէրսին։

—Օվ պապաէ էմինիմ . . . վէ պուենա էն ալէա իսպաթըմ չու տուր քի, էկէր սէն սէօյլէմէզ իսէ, մէրգումաեն հիչ պիր չէյ. տէն խասէրի օլմաեաճագ տըր, վէ սէն տէ հիչ պիր չէյ էէյլէմէեէճէքսին . . .

—Բէք էյի, բէք էյի, տէտի Մօրալէս խոշնուտատուզ պիր թարպատ, գարընն խթէտիկինի չէյթան տա իսթէր . . . անճագ պիմիշ օլ քի, չու ազրլսըզճա հարաքեաթէնտան դուհուբ իտէճէք նէթիճէլերէ սէն ասլա հիսսատար տէյիմ։

Պու սէօզլէրտէն ուենրա, մէրգումա, Գարմէնին եանընտա եէչիսիք իւզէրինտէ օթուրտու, վէ ճանընընն սըքէյնթըսընը խոշ պիր սուրէթտէ կէշիրմէք իւզրէ, ճէպրէրինէքի պոխիչ ազշէլէրինի բարմագլարը յա սայմաեա պաշլատը, վէ չիսպէհիպ մէպպաղը մէզպուրուն ճէմ, քէնտի մէմուլինի զիեատսիզլէ թէճավուզ իթմէքտէ օլմասընտան, չէնտ տէ ֆա չէհրէսինտէ զարիպ պիր թէպսսիմ ալէամէթի միւշահատ օլունու։

Պիր գաշ տաղըդա ուենրա, գումարխանէնին պաղշէսինտէ պիր չամաթա հասըլ օլտուղունտան, Գարմէն տիթրէմի։ Պու չամաթա իսէ, մալիմիմիզ օլտուղու իւզրէ, Ֆրանսըզ իւէ Մէքսիգալընն իքինճի տէֆա տուէլլօեա պաշլամալարընն չամաթասը օլուպ, Գարմէն իքի խասիմէրին սէտտէրինի թանըսը, վէ զըլըճ սէալէբինի իշիթտիկինտէ, եիւրէկի չարբաեա պաշլատը։ Պիր ազ սոնրա, տիվանէճէ դօշմագ սէտտասը, վէ անընն աղըլտանէ, «Հա՞յտէ ալշաղ հէրիք» ֆիլղանէրի իշիտիլտի։ Պաս-տէհու պիրլիք պիր օրանիթանէ մէյմուլնու չէքի մէսէլու սեեաէ պիր հիմմ, զանն իտէրսին քի հավատան սոգաղընն թօղարը էշինէ սիս չէրէք, խաեալի պիր նէսնէ կիպի տէրհալ զայպ օլուս։

Ճի մի մէգքէր Բամիրկ օլուպ, իքիթ մէրգումա պու սրա, սինիրլէրինին լաթիգ կիպի օլան չէվիրիկի սաեէսինտէ, պաղշէնին չիմինտէն աթլամըշ, վէ ասլասրդ պիր սէպպէն տիշարը թէվիս թէկլաշ օլարագ, ֆիրարէ զրեամ իտէն թավան միսիլու, զանէթ սիւրաթլէ ֆիրար իթմէեէ պաշլամըշ իտի։

Գարմէն վէ դարտաշը, ֆիրարէյի մէրգուման սիրալայ օլտուղունու թանըրլար, վէ էվվէլ սէ էվվէլ Մօրալէս քէլամա աղաղ պիրլէ,

—Պիր աղ էվվէլ, պու ատամ իշին, դօրդուլաճագ տաեամ տէյլ տիր սիեօրտուս, տէտի, չիմտի հաղ զըզ օլտուղունու կէօրմէեօրմուսուն . . . պաղ նատէլ դօլուեօր . . . ա՞հ, եէմին իտէրսի՞ քի, մէրգումուն տաղ քէչիսինտէն դիեատէ դօշմանա իզթիտարը վար տըր. տօղրուսու պու սա պիր կիզէ վէ ֆայտէյի մէհարէթի տիր, չիունքի եէ՞բէք օրմանան եէրտէ պրաճագ օլմասը սա ֆէնա տէյլ տիր։

(Տէվամի)

պուրկա հարէքէթ էյլեէճէք տիր։ Ալլան մալիմաթա կէօրէ, Պալգա. նէն օ պիր եիւզիւնտէ օլան Ռուսիա ասքէրինտէն պիր մրդտարը քիւլի պու թարաֆընա կէչմէքտէ պուլունա. րագ, պունլարտան 8 պին քիչի Ֆի. լիպէ ճիվարընա վասել օլմուշ տուր։

Հէր նէ գատար ժէնէրալ Սգօպէ. լէֆ Ռէթրսպուրկա ազիմէթ իտէճէք իտի իսէ տէ, հարպիեէ վէքեալէթին. տէն, իշարը ախիրէ գատար թէվգը. ֆա էմր ալմըշ տըր։

—Լոնտրէնէ կուվէրնէօրի ժէնէրալ Լէմբիսքի, տօգուզունճու օրտունէն էրքեանը հարպ ըիասէթի էօհտէսին. տէ օլմաղլա, մէմուրիեէթինէ ավտէթ էյլէեէճէկինտէն, եէրինէ ժէնէրալ Մանոֆ Թայեին օլընմըշ, վէ միւմաի. լէյհ ժէնէրալ Լամբէսքի Ֆիլիպէեէ միւթէվէճճիհէն հարէքէթ իթմիշ տիր։

—Ֆրամտէնպլաթ նամ վիէննա ղազէթասը, Օսմանլը վէ Սբրպիսթան հուտուտընը թահտիտէ մէմուր օլան միւխթէլիթ գօմիսիօնըն Օսմանլը գօ. միսէրի եահեա բաշանըն, Տէրիսաա. տէթ էճլպ օլընմասընը, Պապը Ալի. տէն պա թէլէկրաֆ թալեպ էյլէտիկի. նի, վէ պունըն սէպէպի մալիւմ օլմա. տըղընը եազըեօր։

Սոն բօսթաիլ կէլէն Էվրօբա ղա. զէթալարընտա կէօրիւլէն թէլէկրաֆ հավատիսլէրի տիր.

Վիէննա, 22 հոկտ.

(Րէսմի)—Դրանիէ տախիլինտէ Գա. տոս գալէասը շէհրը հալին 20 ինճի կիւնիւ պիլա մուհարէպէ թէսլիմ օլ. մուշ, վէ տէրհալ Ավսթրիա ասքէրի իգամէթ իթմիշ տիր։

Պօսնա վէ Հէրսէքին իսթիլասը խի. թամը վէ իսթիլա օրտուսընըն գըսմէն մէմլեքէթլէրինէ իրսալի իւզէրինէ իմ. բէրսթօրը պիր իրատէսինտէ, ժէնէ. րալ վ. Զոպիթան վէ նէֆէրաթա թէ. շէքքիւր իլէ պէրապէր նըշանլար ի. տա վէ էրսալի էմր օլընմըշ տըր։

Ռէթրսպուրկ, 14 հոկտ.

Իմբէրաթօրընը մէսալիհը հիւքիւ. մէթ իյէ մէշղուլ օլմամաղա գարար վիրմիշ օլտուղունա, վէ վէլիի ահտ կրան տիւքին, պիր գանօնը էսասի թանզիմինէ մէմուր օլան գօմիսիօնտա մէսալիի ֆէվգէլատէտէ պուլունտու. ղունա, վէ Ռուսիա մէսալիհի տախի. լիեէսինին պուլունտուղու հալէ տայիր պիր խայլի էճնէպի ղազէթալարը թա. րաֆընտան վիրիլմիշ օլան հավատիսլէր խիլաֆընա օլարագ իտարէյի հիւքու. մէթին հիչ պիր վէհհէ թատիլ օլըն մամըշ օլտուղու պէհան իտիլէպիլիր։

Մախսուս բօստայար հաֆթատա իւչ տէֆա Ռէթրսպուրկտան Լիվատիա. եա կիտիպ կէլմէքտէ օլուպ, իմբէրա. թօր Էվվէլքի սէնէլէրտէ օլտուղու կի. պի մէսալիհի հիւքիւմէթի ըուհէթ էյ. լէմէքտէ տիր։ Վէլիի ահտ մէսալիհի հիւքիւմէթ, սապգը միսիլու պիլա վասըթա պարըշմագտա տըր։

Լէճնէպի ղազէթալար, իսլահաթը ճէսիմէ իճրա օլընմագ իւզրէ օլտու. ղունու պէհան էյլէմիշլէր տիր։

Լօնտրա, 90 հոկտ.

Իֆլասա չըգան Կլասգօվ պանդա. սընըն տիրէքթօր վէ սէր քեաթիպլէ. րի թէվէքքի օլունարագ հապս օլընմըշ տըր։ Եարընն իլք տէֆա իսթինթագ. լարը իճրա օլընաճագ տըր։

Պոմպէի, 18 հոկտ.

Էրզագ վէ էլպի.է վէ մաաշ օլմա. մասը ճիհէթլէ Աֆղանիսթան օրտու. սընտա հէր կիւն գաչագ վուգու պուլ. մագտա օլտուղու թէէմինէն խապէր վէրիլիեօր։

Պ'ըլին 18 հոկտ.

Ռուսիա մալիէ նազիրը, տուխան ինհիսարի վէ եախօտ օրմանլար վարի. տաթընյա թէէմին օլընմագ չարթընյա պիր իսթիգրազ թէքլիֆ իտէճէյի զանն օլունուեօր։

Այիսթէֆանօս մուահէտէսի, մու. գատտէմաթը սուլհիէեէ էսաս ատտ օլունտուղու ճիհէթլէ, Ռուսիա տէվ. լէթի Պէրլին մուահէտէսինին սիւքիւթ իւզրէ կէչմիշ օլտուղու խուսուսաթա տայիր եէնի պիր մուահէտէտէ եէնի մատտէլէր իտխալինէ քէնտիսինի հագգը կէօրմէքտէ տիր։

Երպապը բօլիթիգբեէտէն պազը. լարընը էֆքեարընա կէօրէ, Ռուսիա տէվլէթի պիր մուահէտէյի գաթիեէ ագտ օլունմատըգճա, քէնտիսինին տէվլէթի Ալիեէ իլէ մուհարէպէ հա. լինտէ պուլունմագ հագգընը թալեպ էյլէմէքտէ իմիշ։

Բօզան (Բրուսիատա տըր) 18 հոկտ.

Պիրնօմ տայիրէսի մէհքէմէսի, գաբտինալ Լօրոգօսքիյի, մայիս գա. նօնլարընա ալթը տէֆա մուխալիֆ հարէքէթ իթմիշ օլտուղունտան տօ. լաեը, 15 պին մարգ ճէզայի նագտի իթա էյլէմէսինէ, վէ եախօտ ալթը մահ հապս օլունմասընա, վէ ըէյիս Ֆօնթէնին զաթընա հագարէթ էյլէ. տէյի իչին տախի իքի այ հապս իտիլ. մէսինէ գարար վիրտի։

Կրաչ, 22 հոկտ.

Պօսնա իսթիլա ասքէրինին պիր մըգտարը Գրիք լիմանընտան վարօր. լարա բաքիպէն ավտէթ էյլեեօր։

Ակրամ, 22 հոկտ.

Ավսթրիատա պուլունան Հէրսէք վէ Պօսնա միւլթէճիլէրինին վաթանլա. րընա ավտէթլէրի իչին 300 պին ֆիօ. րին իթասընա գարար վիրիլտի։

Ռուսճուգ 16 հոկտ.

Գուլբատա պուլունտա 10 պաթար. եա թօր վիտինէ իրսալ օլունտու. Պու թօրլար թօրճուլար վէ էտէվաթը էլէ վարօրլարա գօնընմըշ տըր։ Պու. ըատա եալընըզ իքի պաթարեա թօր գալմըշ տըր։ Պուղար ասքիրի միլի. էսի սիւրաֆլա թայիմ օլունուեօր։

Վիտին, 15 հոկտ.

Ստանճաղըն կուվէրնէօրիւ միւսու. թէվալդա Պուլղարիսթանըն իտարէյի մալիեէսի պաշ մէմուրու թայեին օլընմըշ տըր։ Միւմայիլէյհ հէման Սօֆիա. եա միւթէվէճճիհէն հարէքէթ էյլէ. եէճէք տիր։ Իշթէ Պուլղարիսթանա Պուլղար մալիեէ մէմուրու թայեինի պիրինճի տէֆա տըր։

ՍԱՐԱՖԻՑԷ

Լոնտրա, 28 հոկտ.

Ինգիլիզ գօնսոլիտի	94 5/16
Էհտամը Ումումի աշըլը	10 5/8
» » գարտոնը	10 5/8
1865 Իսթիգրազը	14
1869 »	13 1/2
1871 »	49
1873 »	11 5/8
1872 (Պոն տիւ Թրէզօր (Մէրէ Ա. Բ.)	20
Օսմանլը պանգասը	8 3/4
Ռուսիա իսթիգրազը 1873	80 1/2
Մըսըր իսթիգրազը պիրէյմիշ	56 3/8
» իմթիեազը	69 5/8

—⊙—

Բարիս, 28 հոկտ.

Ֆրանսըզ Ֆոնտսու 5 0/0	112 78 1/2
» » 3 0/0 Ամ. Թիսանլը	77 77 1/2
» » 3 0/0	75 12 1/2
Էհտամը Ումումի աշըլը	10 87 1/2
» » գարտոնը	10 69 1/2
Պօրտուական սոնրա 65 իսթիգրազը	70
69 »	68 75
73 »	58 75
Ռումէլի շըմէնտըֆէր սէհիմիէրի	42 75
Օսմանլը պանգասը	461 25
Իթալեա Ֆոնտսու	73 5
Մըսըր Ֆոնտսու	286 25

—⊙—

Բարիս (Պուլվար) 28 հոկտ.

Ֆրանսըզ Ֆոնտսու 5 0/0	112 72 1/2
Էսհամ Ում.	10 65

—⊙—

Վիէննա, 28 հոկտ.

Ամբիո	100
Լոնտրա չէկերինէ գամպալ	117 60
Ռումէլի շըմէնտըֆէր	19 75

—⊙—

ԳԱԼԱԹԱ ԲԻԱԶԱՄԸ

Էսհ. Ում. 16 հոկտ. ագչի գր.	12 2
Էսհ. Ում. 17 հոկտ. սապհ. աչ.	11 35
Էն եիւքսէք	11 39
Էն աշաղը	11 32
Սաաթ 6 1/2 տէ	11 37
Իսթիգ. 63 (Մուբօն) 6 0/0 ֆր.	65
» 65 (Մուբօն) 6 0/0 ֆր.	67
» 69 (Բինար) 6 0/0	65
» 72 (Պոնտիւթրէզօր) 9 0/0	20
» 73 (Բինար) 6 0/0	57
Ռումէլի Շըմէնտըֆէր 3 0/0	43
Ոէբօր	փր. 1 1/2
Հէվալէսիզ	փր. 1 1/2
Գէչէ Ֆարկի	0/0 10—11

—⊙—

ԱԳՍԻՕՆԼԱՐ ՖԻԵԱԹԸ

Քրէտի ժէնէր. 6 0/0 Լ. Օ.	4 15
Սօսի. ժէն. 6 0/0 Լ. Ս. գր. ք.	4 50
Իսթանպոլ Պանգասը գ. ք.	6 5
Սօսիէթէ Օթթօման Լ. Ս. գ. ք.	3 2
Թրամվայ 5 0/0 Ղ. գ. ք	1 45
Լավրիօմ (մատէն) գ. ք. ֆր.	60

—⊙—

ԱԴԶԷԼԷՐԻՆ ՖԻԱԶԱՄԸ

Սաանը լիրասը 100 ղրոշ		Ղրշ. Փր.
Ինկիլիզ լիրասը		109 16
Ֆրանսըզ ալթունու		97 12
Բօլ		89 12
Գերմանից ալթունու		51 10
Պէեազ մէհիտիյէ	ֆարգը	6 28
Մէթալիք	ֆարգը	20 20
Պէնիք	ֆարգը	21
Պազար	ֆարգը	78
Դարպոն գալմէսի գաբիք		9 28

—⊙—

ԳԱԶԻՄԷՆԻՆ ՐԻԱԶԱՄԸ

Էն եիւքսէք	336
Էն աշաղը	331
Սաաթ 6 1/2 տէ	335 20
Եիւզիւք գայիմէ պազըր հիսապը իլէ	50

ԻԼԱՆԱԹ

Սուրբենեան վարժարանի համար Հայերէն, Պատմութեան և Աշխարհագրութեան հմուտ դասատու մը պէտք ըլլալով, ուզողը յիշեալ վարժարանի տնօրէնութեան պէտք է դիմէ։

—

Տուպիօ ուսուլի իւզրէ տէֆթէր թուրմաեա ասլինա պիր զաթ, եա պանքէր վէ եա թիւճճար եանընտա եազըճըլըգ իթմէք իսթէտիկինտէն, լիւզումի օլանլարըն, մաթպաամըզա միւրաճաաթ էյլէմէլէրի։

—

Էճնիեէթլի պիր տէլիգանլը, եա պուրատա վէ եախօտ թաշրատա թահ. սիլտարլըգ վէ եախօտ եազըճըլըգ կիպի պիր մէմուրիյէթ արամագտա օլտուղունտան, լիւզումու օլանլարըն մաթպաամըզա միւրաճաաթ էյլէմէլէրի։

—

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱՐԱՆ

Տնօրէնութիւնն պատիւ ունի ծա. նուցանել որդոյ Հասարակութեան որ յիշեալ կրթարանն փոխադրուած է գիւղիս ամենէն ընդարձակ և հոյա. կապ շէնքերէն Պապեան Գերդաս. տանին հռչակաւոր տունն, Տէրէի մի. ջին կամրջին վրայ Հայոց եկեղեցւոյ փողոցի բերանն թիւ 107։

Այս առթիւ կը ծանուցուի գաւա. ռաբնակ ազգայնոց որ Մայրաքաղա. քիս մէջ յատուկ խնամատար գտնելու դժուարութիւնն ունեցող ծնող կրնան իրենց զաւակաց բոլոր պիտոյից հոգն տնօրէնութեանս յանձնել տարեկան 12 Օսմ. ոսկի յաւելուածով։

Այս պայմանաւ [illegible] ա. [illegible] ուսումնական և թէ հանդերձեղինաց և անկողնոյ վերա. բերեալ բովանդակ ծախքն տնօրէնու. թեան վրայ է ի դիւրութիւն և յապա. հովութիւն ծնողաց։

30 սեպտ. 1878 Տնօրէն
Օ. Թաքէօյ Թ. Գուրգէն

ՍԱՀԻՊ ԴԱԶԷԹԱ
ԽՄԲԱԳԻՏ Ե. ՓԱՆՈՍԵԱՆ

Գալաթատա Բէնչէ-մպիհ-բազարընտա Ն. 41 Իբսի խանընտա

JOHN GOSNELL ET CIE.

ՃՕՀՆ ԿՕԶՆԷԼ ՎԷ ԳՈՒՄԲ.

Ինկիլիզրա գրաչիյասը վէ բրէնսէս տը կալընը իմթիեազը լավանթաճըսը օլան միւմայիէյհ միւսիւ ՃՕՀՆ ԿՕԶՆԷԼ վէ Գումբանեասը, ալէա սապտն վէ տիշ ֆիրչալարը իսալ էյլէտիկինի վէ քէնտի ֆապրիգալարընտան չըգան մալէրին, պիւյիւք բէյրուքէր վէ էճզամը տիւքքեանլարընտա սաթընմագտա օլտուղունու էհալիեէ իլան իտէր։

ԼՕՆՏՐԱ ՎԷ ԲԱՐԻՍՏԷ էվի վար տըր

ՃՕՀՆ ԿՕԶՆԷԼ ՎԷ ԳՈՒՄԲ.

Տիշերի սպեցիալիթեմագ վէ թէմիզլէմէք իչին չիմտիեէ գատար կէօրիւլէն թօղա. ըընն էն ալէասը վէ էն միւէսսիրի, միւմայիէյհին իճատաքէրտէսի օլան թօզ օլուպ, պիւյիւք բէրուքէրլէրտէ վէ էճզանանէլէրտէ պուլունուր։